

Բայց այս մասին յետոյ: Այժմ թողու՛մ առհասարակ միջամտութեանց ու բացառութեանց խնդիրները, հարաւակողմանքն եւ միւս ամէնը, պէտք է անցնիլ տեսնելու «արեւելեան» գաւառաց, եւ յատկապէս կարնոյ, արիւնայից պատմութիւնը եւ զայն ալ հասցընել մինչեւ այս ժամանակակէտը:

(Ըր-ն-ի-է:)

Յ. Յ. Տ.



Ր Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

ՐԱՐՔՆՆԵԿԱՆ ՆՈՐ ԳԻՏՈՂՈՒԹԻՐԻՆՆԵՐ

(Ըր-ն-ի-է:)

ըստ ինքեանց:

154. «Դանդաղեալք են եւ ցնորեալք, թուի թէ երկիրս շուրջ գայցէ զնորաւք, ո՛չ եթէ արդարեւ շուրջ գայցէ, այլ հաստատուն անշարժ կայ եւ նոցա ախտին են այն կարծիք, եւ ոչ եթէ ըստ Իս-ն-ի-է ինչ ախտին», Ոսկեբ., Մեկն. Պաւլ. Ա, էջ 307. յոյն բնագրի վրայէն ուղղելի «սոխիւս» = στοιχεῖα, ինչպէս անընդմիջապէս յաջորդող մեկնաբանական նախադասութիւնը, որ հայ թարգմանչին կողմանէ աւելցուած կը թուի, կրնայ հաստատել՝ «Քանզն զմի ինչ ի մեծամեծ արարածոց Յոյնք սոխիւ կոչեն», տես նաեւ «ըստ մարդկան տեսչութեանն, ըստ սոխիւսոցն արարածոց աշխարհիս եւ ոչ ըստ Քրիստոսի. տակաւին (ի) յանդիմանութիւն խորանաց աւուրցն միսի. սոխիւս աշխարհի՛ զարեգակն եւ զլուսին կոչէ որպէս եւ ի գաղատացոց թղթին ասէր եթէ Ջիւրդ գարձեալ դառնայք ի տկար եւ ի տառապեալ սոխիւսն, այսինքն յարարածն... զի եթէ աշխարհս իսկ չիցէ ինչ, ո՛րչափ եւս առաւել սոխիւսն, այսինքն մի մի ինչ յարարածոց՝ արեգակն, լուսին, երկինք, երկիր, ծով», անդ, էջ 585—586. «ոչ քարինք եւ ո՛չ տունկք եւ ո՛չ անասունք եւ ո՛չ սոխիւսն, այսինքն համարեն իսկ երեւելի արարածքն», անդ, էջ 575. ինչպէս հոս Ոսկեբերանի թարգմանիչը Ս. Գրոց «սոխիւսը փոխած է «սոխիւսն»

ընտանիքնէն հանուին ու տարագրուելը «տարակուսի տեղի չի թողուր», «Ով որ թուրքոյ ընտանեկան կեանքն ու բարոյականութիւնը գիտէ, չի կրնար մերժել այն զգացումը թէ հոս վտարար խայտառակութեան մը (Infamie) կը գործուէր, եւ չենք կրնար զսպել մեր ապշանքն այն անպարտապիտան մասին, թէ գերմանական լինկերութեան մը այսպիսի հրամանագիր մը կրնար իբր պատասխան խաբել թուրք իշխանութիւնը»)

իւս» յունաձեւին, նոյնպէս Եզնիկի «սոխիւսն» փոխարէն («քանզն մարդոյ մարմին ի շորից սոխիւսն խառնեալ է, ի խոնաւութեանէ, ի ցամաքութեանէ, ի ցրտութեանէ եւ ի ջերմութեանէ», էջ 80—81) Այլ թաւալահի մօտ ունինք «սոխիւսն», զոր ընթացքով է անտարակոյս «սոխիւսն»: «ասին դարձեալ բնութիւնք եւ շորքն սոխիւսն, այսինքն ջերմութիւն, ցրտութիւն, խոնաւութիւն, ցամաքութիւն», Բաղմամէպ 1911, էջ 565: Բառիս փոխառութեան մասին տես Thumbի գիտողութիւնը Byzantinische Zeitschrift IX, էջ 401 եւ Վարդանեան, Նիւթեր հայերէն բառագրութեան 1920, էջ 35—36):

Թեթեւագնացութիւն:

155. «Ո՛չ միայն ամուսնանան, այլ եւ գնոյ եւս զանձինս տան... ոչ ի լաւութիւն գերդաստանաց, այլ ի լիւթեամբնացն հային», Ոսկեբ., Մեկն. Մտթ. Բ, էջ 448. ինչպէս այստեղէն, նոյնպէս ՀԲ.էն («Լիւթեամբնացն = արագընթացութիւն, սոխիւս չափուելու, Ոսկ. Բ. Բ. 3) ջնջելու է այս բառը, քանի որ յոյն բնագիրը ունի ἀλλὰ τὰ εὖ να περιεργάζομενοι. հայ նախկին ուղղիչ թեթեւագնածը եղած պիտի ըլլայ անտարակոյս «Լիւթեամբնացն», այսինքն որ «Լիւթեամբնացն», Սեբեբ., 53, կամ «Լիւթեամբնացն վաճառիս» կիրարեղ, Մեկն. Ղեւտ. թղ. 63ա:

Թեւակ:

156. «Սէր յաղթէ զատելութիւն եւ ջնջէ զմեղս անաւրէնութեան... բեկանէ շեւաւսն», Ջգաւն, էջ 336. այս հատուածը յառաջ բերելով ՀԲ. կը մեկնէ «փոքրիկ եւ տկար թեւ. եւ թիակ ուսոց» (Ա, էջ 808), նոյնպէս Antonelli, «frangit brachia malorum (էջ 413). բուն բնագիրը սակայն ունի ἰλαχ, ἰλαχ = et pedicas malitiae dirumpit (Graffin, Pat. syr. I, էջ 604), ուրեմն «չցանց», այսպէս նաեւ Bertի գերմաներէն թարգմանութիւնը՝ Netz, էջ 219. այս իմաստով արդեօք մեկնելու է Ոսկեբերանի մէջ գործածուած «Լիւթի» ալ. «զապարմանցն լիւթի խառնեալ», Մեկն. Մտթ. Գ, էջ 66 = «ապարմանքը ցանցաձեւ խառնուած», կամ ուրիշ նմանագոյն թարգմանութեամբ՝ հակառակ ՀԲ.ի տուած «ճակ կամ քղանցք փեղկից վրանաց» եւ Թոռնեանի «պղտիկ փեղկ» (Հատ. Ընթ. Ա, էջ 109) մեկնաբանութիւններուն: Ջգաւնի թարգմանիչը աւել տեղ ալ գործածած է բառս՝ «Թաչին ամպիլ առանց լիւթի» եւ շնչէ հոգմ առանց լիւթիցս:

ՀԲ կ'ընթեռնու «Խորհալեցին զերսն» (Ա, էջ 931) եւ այս ընթերցուածը առնուած է համառօտ մեկնութենէն, տես մեր օրինակը ԹՂ. 165բ: Այսպէս է նաեւ «Տոբալեանի» բառը «Նորախալեանի աշխարհն ոչ հրեշտակիւ կոչեաց, եւ ոչ մարգարէիւ, այլ աստեղը» (ՀԲ, էջ 292), որ սակայն ընդարձակագոյն մեկնութեան մէջ աւանդուած է «Եւ Աստուած շնորհն ոչ հրեշտակաւք ամ եւ ոչ մարգարէիւք եւ ոչ առաքելովք եւ ոչ աւետարանչաւք, այլ աստեղը», Ա, էջ 303:

խաւարիմ:

162. «Ապա ինքն խաւսել սկսաւ Տիրան եւ ասէ, փոխանակ զի իմ երկու աչքս լուսաւորքս Խորհեցան յայս(մ) տեղուջն, արդ փոխանակ Գալարեացս անուան, Ածուղ անուն լինցի սմա», Բ ուղանդ (տպ. Պատկանեան), էջ 45-46 (տպ. Վենետ.), էջ 53). պէտք է արդեօք այս տեղ նոտրագիրն ուղղել ու կարդալ «Խորեցան», քանի որ քիչ մը վեր կ'ըսուի արդէն «աղէ տեսէք ածուղ, որով երկաթ շողացուցուք, զի դաչս Խորեցան գարբայիս Հայոց, եւ անդէն բերին ածուղ, որով Խորեի գաչն Տիրանայ»:

խորհիմ:

163. Եղնիկի Ընդդէմ աղանդոցին մէջ քանի մը տեղ սարդած մտած է «Խորհիմ» բայը վերիպագրութեամբ, այսպէս՝ «եւ անդաւր եւ տկար եթէ անձին եւեթ Խորհիցէ զգաւրութիւնն» (տպ. 1826), էջ 8, Չմիւռնիոյ Չեռագիրն ունի «զանձին եւեթ Խորհիցեր զգաւրութեանն», մինչ այս սխալներուն հանդէպ Վենետիկեան երկրորդ տպագրութիւնն ունի «Խորիցէ», զոր կ'ընտրեն Թոռնեան, Հատ. Ընթերց. Ա, էջ 3, Գալէմբեարեան եւ Schmid (Wider die Sekten, էջ 22). դարձեալ «տեսանէր զի ոչ անայր նմա Ագամ, այլ Խորհեալ ի բաց մերժէր եւ չմերձենայր առ նա», էջ 245, զոր K (= Գալէմբեարեան) կ'ուղղէ «Խորեալ» (տես Schmid, անդ, էջ 175). այս կարգի վերիպակ մըն ալ է հետեւեալը՝ «որում չէր մարթիւր միայն Խորհել զմարդն հասարակաց ստեղծուած», էջ 257 զոր կարդալու է նման առաջին ուղղագրութեան «Խորեալ», այս իմաստով արդէն առած կ'երեւայ Schmid բառս երբ կը թարգմանէ für sich allein zu entwenden das gemeinsame Geschöpf, էջ 181, եւ քիչ մը վարդարձեալ՝ «Եւ ի գէպ էր Ագամայ ասել թէ մինչ առնելէր կամեցար զիս, գոյր այլ Աստուած, յորժամ գհողն խնդրեցեր, եւ արդ զի Խորհելէր զիս քեզ կամիս միայն, որ (K որպէս թէ) գու միայն

իցես Աստուած եւ այլ դք ոչ», այստեղ ալ նոյնպէս պէտք է կարդալ «Խորեալ» = wie also willst du mich nur dir allein zu eignen, als ob... այս վերիպակը յառաջ եկած է անտարակոյս նոյն էջի վրայ գործածուած «այլ իբրեւ արդարոց պարտ էր Խորհել թէ...» նոտրագիրն աղբեցուցութեամբ: Այլուր մատնանշեցի թէ Սիրաքի մէջ ալ «Խորհեմ»ը եղած է «Խորեմ», տես «բերան իմաստնոյ» (տպ. իմաստնոյ) խնդրեցի ի Ժողովրդեանն, եւ զբանս նորա Խորհեցելն (διανοηθησεται) ի սրտի, ԻԱ, 20, տպ. ունի «Խորեցելն» (Բառաքննական զիտողութիւններ, Բ, էջ 95), տես այսպէս ուղղուած նաեւ Բագրատունի, Գիրք Աստուածաշունչք, էջ 692):

խտրեմ:

164. «Չարմանամ ընդ երիս մանկունսն զի Խորեցին զհնոցն եւ ընդդէմ կացին բռնաւորին», Ոսկեբ., Մեկն. Մտթ. Ա, էջ 518, Պարիսեան օրինակն ունի նոտրագրի փոխարէն «Խորեցին զհնոցն», որ թէ քերականօրէն եւ թէ թարգմանութեան տեսակետով ընտիր է եւ հարազատ, յոյն բնագրին $\chi\alpha\tau\epsilon\tau\acute{o}\lambda\mu\eta\sigma\alpha\nu\ \chi\alpha\mu\acute{\iota}\nu\omicron\upsilon\sigma$ ընթերցուածին դէմ կայ նաեւ $\chi\alpha\tau\epsilon\varphi\rho\acute{o}\nu\eta\sigma\alpha\nu$ տարբերակ մը, որ է «արհամարհեցին» եւ հետեւաբար «Խորեցին» (Montfaucon, t. VII, էջ 388), ճիշդ այսպէս «Խորեալ» սրբագրելու է «ոչ սա է որդի հիւսան. եւ ամենայն ուրեք ջանային Խորեալին» հաստուածին նոտրագիրը, քանի որ հոս ալ յոյն բնագիրը կը ներկայացընէ $\acute{\epsilon}\xi\epsilon\upsilon\tau\acute{\epsilon}\lambda\iota\zeta\omicron\nu$ ընթերցուածը ($\acute{\epsilon}\xi\epsilon\upsilon\tau\acute{\epsilon}\lambda\iota\zeta\omega$ = արհամարհեմ, Խորեմ): Տես Բառաքննական զիտողութիւններ, Ա, էջ 51, ուր հակառակ որ ըսած եմ թէ «Խորեմ» երեք անգամ գործածուած է Ոսկեբերանի մէջ, մոռցած եմ յառաջ բերել սա հաստուածը՝ «որ ի մեծէ ումքէ չարչարանս կրիցէ եւ պարծանս ինչ ոչ սակաւագոյնս ունի՝ զմեծարանս չարչարելեացն, իսկ որ յանարգէ միոջէ եւ ի Խորեալ», եւ չար քան զարչարանս տրտմութեամբն հաշի», Ոսկեբ., Մեկն. Պաւղ. Ա, էջ 268:

խորխտիմ:

165. «Եւ ո՛վ այն իցէ կարող, որ զեւորս անդնդոց ճովուն քննել Խորիքեցին», Ագաթ., էջ 5, այսպէս կ'ուղղեն հրատարակիչները Վենետիկեան օրինակին «Խորիքեցին», էջ 11 եւ առ օրինակներուն «Խորիքեցին» ընթերցուածները, որոնց ուրիշ տարբերակ մըն ալ կը ներկայացընէ կրկնազերք կարդալով «Խորիքեցին» (Գալէմբեարեան, Յուրաբան, էջ 75ա). չեմ հասկընար ինչո՞ւ «Խորիք-

նախորդներուն կապելու համար ստորակէտը կը վերցընէ եւ հետեւաբար հատուածը կը կարդայ, "զկէս ի ներքոյ իմացն արկեալ... եւ զնաւնց թուոյ ճանչիմ զայն ի գերութիւն վարէին", Բանասէր 1905, էջ 135. սրբագրութիւն մըն ալ ես կը բաղձամ մուծանել այս տեղ "իմացն" ընթերցուածը կարդալով "իմանց", որ ունի ուղղական մը "իմն" եւ յոգնակի մը "իմանիտ", որուն օրինակը սեռականն է "իմանց", տես "արար կազմել եւ լուծս յաւրինել եւ սայլս ե- իմանն", զաւրանն կրել եւ կասուլ, Ոսկեբ., Մեկն. Մտթ. Բ., էջ 745. "քանզի եւ ի կալ իմաստայնց անիւքն սղոցածեք զցորեանն չկարեն", անդ, էջ 165. "Իբրեւ զանիւս նորս սղոցածեւ իմաստայնց", Ես. ԽԱ, 15 (ԻԵ, 11, ԻԸ, 27), "Իբրեւ զանիւս նորս սղոցածեւ իմաստայնց, իսկ այլքն սրաբերանս ասեն", Ոսկեբ., Մեկն. Ես., էջ 281.

կամք մտաց:

169. "Իսկ վասն իմ՝ արդեւք ես մշ էի ի հրամանէ Աստուծոյ ձեզ քարոզ, այլ ի իմա մտաց իմոց", Ագաթ., էջ 128. Ար զրէ նորայր βαβδԱԲԳ "է իմա իմաց իմոց", այսպէս եւ ՉԱ: Գննադատ հրատարակիչն մերթ կ'ընտրէ մէկ կամ երկու 22-աց, մերթ բաղձագոյն 22-աց ընթերցուածը: Ատ պէտք չէր խոտել եօթը 22-աց ընթերցուածը եւ հետեւիլ ԱԲ-ի միայն, 185 "է իմա մտաց իմոց": Հարազատն է "է իմա իմաց իմոց", զոր հմտէ ընդ յաջորդիդ. "յարեաւ գնաց վաղ-վաղակի ի իմա իմաց իւրոց", Եփր., Թագ., էջ 394: Յայս ակնարկեցի վերագոյն թէ հին մատենագրութիւն մի յարգարելու համար պէտք է միտ գնել նաեւ ժամանակակից այլ մատենագրութեանց՝ որ փոփոխակի կը լուսաւորեն, կը պարզեն, կը հաստատեն կամ կ'ուղղեն մէկզմէկ (Յուշարձան, էջ 169): Այս նմանութիւնը բաւական չէ կը կարծեմ հաստատապէս հարազատ դաւանելու "է իմա իմաց" ընթերցուածը, քանի որ կարելի է "է իմա մտաց" ձեւին ալ ուրիշ օրինակ յառաջ բերել "ժամանակակից այլ մատենագրութիւններէն", հմտէ "առ խորհուրդան սրամտութեան որ խոնարհութեամբ պատասխանի առնել խափանեն զմեզ եւ զիմա մտաց մերոց յոռեցուցանեն", (այսպէս է. իսկ տպ. յոռացուցանեն), Եւսագր., էջ 279: Ագաթ. այլուր գործածած է "ոչ թողեր զազգս մարդկան ի իմա անյանց զինչպիտութեան իւրեանց", էջ 56. "Երթալ զհետ իմաց օգոյն իւրեանց", էջ 122. "զմարդիկ թողեալ ի իմա անձնիշխան իմաց", էջ 138, զոր նորայր չէ նկատած, իսկ տեղ մըն ալ "իմա" եւ "միտ" փո-

խուած են իրարու հետ "չիմա նոցա քաղցրացուցանել", էջ 77, որ Ե օրինակի մէջ եղած է "չիմա" տես նաեւ Ե փրեմի "ի նինուէացիսն" ճառին սա հատուածը "ձեր առաջի հարցի հարցուածս իմաց իմոց", Հար. Գ., էջ 114, որ մեր Թ. 783 Չեռագիրը կը փոխէ "մտաց իմոց":

կարկեալ:

170. "Որոտմունք ստիպաւ գիզադէղ ի պատշաճ ժամու իւրեանց իւրիւր որոտան", Ջգաւն, էջ 223 = 𐌂𐌰𐌆𐌰; 𐌂𐌰𐌆𐌰 𐌋𐌀𐌆𐌰 𐌋𐌀𐌆𐌰; 𐌋𐌀𐌆𐌰 (Graffin, Pat. syr. I, էջ 548), զոր Bert կը թարգմանէ gewaltig (Aphraates Homilien, Texte und Untersuchungen, Gebhardt und Harnack, III, էջ 200). այս համեմատութեամբ կարելի չէ ստուգապէս աղաւաղուած խնդրական բառը լուսաբանել. կարելի է արդեօք Ա եւ Ա նշանագրերու ստեպ փոփոխութիւնը աչքի առջեւ բերելով (տես Թիւ 201), նոյնպէս յենլով Ե զնի կի՝ "կամ զաւդ" որ մերթ գոչիցէ վարազացեալ՝ հրամանաւ եւ մերթ սուրէ ի գոչելոյն՝ սաստիւ" (էջ 15) տողերուն՝ նոյնպէս կ'ու. Ընծ. "որոտայ Աստուած եւ ամենեքեան դողան... կայծակէ յերկնից եւ ամենեքեան ընդ գետին մտեալ սուրէ" (էջ 118) նախադասութեան՝ զգօնեան խնդրոյ նիւթ բառը սրբագրել ու կարդալ "սուրէ" որոտան. ամեն պարագային զգալի է այստեղ ընտիր ձեռագրի մը լուսագոյն տարբերակը:

կուտեմ:

171. "Ի քաղ հանել զվնասակար բանջարսն կամ զփուշ" (այսպէս կ'ուղղեմ, տպ. ունի զփուշ) իւրեւ կամ այլ ինչ նոյնպիսի դարման տանելու Ոսկեբ., Մեկն. Մտթ. Բ., էջ 644, յոյն բնագրին օգնութեամբը (ὅ ὄστε ἀχάνθια ἀνασπῆσαι) պէտք է անյարիր ու անյարմար նոտրագիրը սրբագրել եւ կարդալ "զփուշ" իւրեւ ինչպէս գործածուած է այլուր, հմտէ "նոր տունկ տնկեցի" մաքրեցի, իրո-եցի, կակղեցի, Եփրեմ., Բ., էջ 288, "Լքից զայգի իմ զի մի իրո-եցի եւ մաքրեցի", անդ, էջ 289, "մշակ գործէ զամենայն գործ ի ժամու իւրում եւ մաքրէ եւ իրո-է գորթն", անդ, էջ 291, "մաքրեցի, իրո-եցի, կակղեցի", Ջգաւն, էջ 311, որուն քով ուրիշ երկու տեղ ալ

կարեմ

172. Եղած է սխալմամբ "իրո-եմ" նախնական հարազատ ընթերցուածը. "մաքրեցի իրո-եցի զնա ի գործոցն ամովըհացուց", Ջգաւն, էջ 100 եւ գարծեալ "Լքից զայգի իմ զի մի իրո-եցի եւ մի

մաքրեցի եւ մի կակղասցի, անդ, էջ 101. այս վեպ ընթերցուածներն ալ պիտի սրբազրեմ ու պիտի կարդամ, մաքրեցի կարգէն, = 9110. «մի կարգէն եւ մի մաքրեցի» = 9110 (Graffin, Pat. syr. I, էջ 228) մերձեցրնելու համար թէ նախորդ թիւին մէջ յառաջ բերուած օրինակներուն եւ թէ Ա փր ա հ ա տ ի ա ս օր ի բ ն ա գ ի ն պ ա հ ա ն ջ ա ծ բ ա յ ի ն 9110 = «կարգէն» (անդ, էջ 861):

Համարիվ:

173. «Եւ այսպիսի շարեալք եւ գիւրաւ իսկ համարէն, Ո ս կ ե բ ., Մ ե կ ն . Մ ա թ . Բ , էջ 599, կը ծանօթագրէ հրատարակիչը «գուցէ արհամարհի, յոյն խօսքէն» = μαραινόνται, marcescunt. Մատենադարանիս նոր ստացուած «Տիրացու Նազարէթի» ընդօրինակութեան մէջ բառս կը գրուի «հարէն» համառօտագրութեամբ, էջ 504, եթէ նկատենք «ի» եւ «հ» տառերու ստեպ շփոթումը, որ կը ծագի սովորաբար գաւառական արտասանութեան տարբերութենէն, շատ գիւրաւ կրնանք այնուհետեւ սոյն համառօտագրութիւնը կարդալ «խօսքէն» քան «արհամարհի», ինչպէս կը բաղձայ հրատարակիչը Բ ա գ Ր ա տ ու Ն ի . միակ չէ իր տեսակին մէջ այս վերիպարութիւնը: Կը կարդանք եւ ս ե բ ե ա յ Ե կ . պատմութեան մէջ՝ «Եւ իբրեւ սիրելիքն իւրեանց ի ձեռս իւրեանց թառամեալ համարէին» ոչ անխայէին բառնալ զկաթս (տպ. շիւս) կենաց իւրեանց, էջ 157, զոր ասորի բնագրին հետ համեմատութիւն մը շատ գիւրաւ կ'ուղղէ «թառամեալ խօսքէն» = 009 900 (Wright, The eccl. history of Eusebius, էջ 121). արդեօք այսպէս «խօսքէն» ընթեռնուել է Ե փ Ր Ե մ ի ս ա հ ա տ ու ա ծ ի ն ն օ տ ր ա տ ի պ ն ա լ «Եւ յորժամ յատենն ի վերայ նոցա փորձանք ինչ համարէն յերեսաց, էջ 178, զոր Schäfers շատ ուղիղ թարգմանած կ'երեւի, «aber die, die die Lehre aufnehmen... verdorren (verwelken), wenn irgendwelche Versuchungen über sie kommen...», էջ 25:

հասանիվ:

174. «Ո՛վ հանդերձ մեծ եւ երկայն, յոր [ժամ] աշխատեցան ձեռք ապականչացն եւ ոչ կարացին քակել, այս է պատմուածան նոր բազմադիվ, զոր նիւթեցին շարժարանք եւ հասին նեղութիւնք եւ աւիկն (այսպէս կ'ուղղեմ) տպագիրն ունի աւիկն) տանջանք, Մ ա Ր ու թ ա ս , էջ 65. այս արձիւն ճարտար թարգմանիչը շատ կը սիրէ նոյնապիսիքն յաճախուել, տես միայն «ազազեաց նշաններու յաճախումը, ց ա մ ա ք ե ց յ Յ զ ը շ Ե զ ը ս ն ու բ ա ց ու թ ե ա ն :

զճահիճս ամպարշտութեան եւ սարսատեցոյց զեռնաւու թիւն պղծութեանն», էջ 13 (Թոռնեան, Հատ. Ընթ. Ա, էջ 421), «յարիւն յապատոյժ թաթաւեմ զհասակդ գեղեցիկ հուպ ընդ հուպ կարճ ի կարճոյ վաղվաղեան ժամանակին, էջ 39 (Հատ. Ընթ. Ա, էջ 427), «ուր ոչ հոգք է եւ ոչ ծուփք, ոչ տրամուծիս մէջ ալ ուղած է խաղալ թարգմանիչը նոյնապիսիքն պէսպէսութեամբ ու հետեւաբար «նիւթեմ», «անկանեմ» հոմանիչներու քով զետեղած է նաեւ «հանու» նոյնանիչը, որ յետոյ եղծուած եղած է «հասանիւ» պէտք է ուրեմն փոխել այս տեղ անկապ այս «հասին» եւ կարդալ «հանիւ» կամ աւելի լաւ «հանու», հոմանի «ոսկեգարբեւ ճշմարիտ սարդի ոտայն հանու» թուղթ Գ Ր Ո կ Ղ Ե ա յ (Գ ի ր ք թ ղ լ Թ ո ց , է ղ 2) :

հաւ:

175. «Եւ կէք շառլէ հասն կայծակամբք խորովեալ՝ լցեալ մանր ձկամբք՝ նախ հրամայեն բերել, եւ այլք այլ իմն սկիզբն աւրինացն այն Գ, էջ 69, այս գեղեցիկ հատուածը եղծուած է ու եղած անհասկանալի, հոս կը ցանկամ յոյն բնագրին հաւատարմօրէն հետեւելով այսպէս ընթեռնուել հատուածս. «Եւ կէք զառաջին հասն կայծակամբք խորովեալ», լցեալ մանր ձկամբք [նախ] հրամայեն բերել = και οι μεν το πρωτον ὄρνεις ἐν' ἀνθράκων ὀπτημένους, ἐνδοθεν μεμεστωμένους ἰχθύων εἰσάγουσιν, ապահով եմ թէ ճարտարի մէջ ապականած այս տոհմը մեր փորձած ընթերցումով է որ պիտի ներկայացընէ ընտրելագոյն օրինակ մը: Ըսեմ այս տեղ անցողակի թէ Բ ու զ ա ն գ ա յ «սառլէ կատարելի» (տպ. 1832), էջ 25, ուղղելու է «սառլէ» տես Բ ա ղ մ ա վ Է կ յ 1917, էջ 6, նոյնպէս Զ գ ա լ Ն ի «սառլէ խաւսն» ընթերցումը ասորի բնագրի վրայէն կարգալու է յառաջին խաւսն, էջ 33:

հրամայիվ:

176. «Եւ անձամբ հրամայիցես, տեսն, վճարել զայն, եւ զհարդ շրամայիցի՝ անձնագով, Ո ս կ ե բ ., Մ ե կ ն . Մ ա թ . Բ , էջ 548, կարգալու է

“համարեցի” = καὶ πῶς οὐδὲν δόξα χενοδοξείν,
 վերպակը մուտ գործած է յայտնապէս նախորդ
 “հրամայեցես”ի ազդեցութեամբ. միեւնոյն վեր-
 պագրութիւնը կայ ուրիշ տեղ ալ “եւ շնութիւն
 թագաւորութեանն զոր հրամայէր՝ թէ լինելոց էր
 նմա, խաւարեցուցին զնա բազում տրամութիւնքն
 սպանութեանցն զոր արար նա”, Եւսեբ., Եկ.
 Պատմ., էջ 44, որուն տեղ մեր ձեռագիրն ունի
 ուղիղ համարէր = Ես (The eccl. history of
 Eusebius, էջ 39). Merx արդէն տարակուսած է
 սպագրին ներկայացուցած ընթերցուածի մասին
 գրելով for Ես Armenian version has հրամայէր
 imperabat: but read համարէր putavit? (անդ).
 այս հարցական նշանը ջնջելու է:

Հրէաստան:

177. “Այլ իբրեւ ետես եթէ մերձեանն
 առ նա աշակերտք բազումք ուսանել ի նմանէ,
 է Հրէաստանէ Գեմարեայ եպիսկոպոսի եւ եկեղեց-
 ւոյն որ անդ էր”, Եւսեբ., Եկ. Պատմ., էջ 427.
 անիմաստ այս նախադասութեանն Preuschen
 մղուած է շատ անյարիր մեկնաբանութիւններու.
 կը կարծէ թէ նոտրագիր “է Հրէաստանէ”ն վերպակ
 մըն է կամ սխալ ընթերցուած մը ասորերէնէ, թէ
 “Եպիսկոպոս” բառը ջնջելու է բացառական “Եպի-
 կոպոս” եւ կից “եւ” շարկապը ջնջելու է, այս
 փորձերէն յետոյ չկարենալով վերջնականօրէն լու-
 ծել խնդիրը՝ կը բաւականանայ սապէս թարգմա-
 նելով հատուածս „aber als er sah, dass zu ihm
 viele Schüler kamen, um von ihm zu lernen
 [von dem Hebräer Demetrius, dem
 Bischof und der Kirche, die sich dort
 befand]“, Preuschen, Eusebius Kirchen-
 geschichte, Buch VI und VII, aus dem Ar-
 menischen übersetzt, Լայպցիգ, էջ 6. կը
 կարծեմ որ այնքան դժուար չէ փոքրիկ սրբագրու-
 թեամբ մը իմաստնալից նախադասութեան վերա-
 ծել Եւսեբեայ այս հատուածը. “է Հրէաստանէ”ն
 միայն ուղղագրելով “է հրամանէ” իսկայն կը լու-
 ծուին բոլոր կնճիռները, եւ այս սրբագրական փոր-
 ձով Preuschenի փակագծած թարգմանու-
 թիւնը բոլորովին ուրիշ կերպարանք մը կ’առնու
 durch den Befehl des Demetrius, des Bi-
 schofes und der Kirche.

Ղորոտոս:

178. “Չտեսանիցես զմուրոզն, զոր բազումք
 ղորոտոս կոչեն, զհարդ յածեալ ծփեալ շըջին, մա-
 նաւանդ որ խաբեայքն իցեն”, Ոսկեբ., Մեկն.
 Պաշտ. Ա, էջ 813. յոյնը “ղորոտոս” անձանօթին

դէմ կը դնէ λώταγας ընթերցուածը, զոր Մոն-
 Փոկոն եղբակացընելով ուղղակի Ոսկեբերանի
 խօսքերէն այսպէս կը մեկնէ, Lotagas illos
 circulatores fuisse, qui spectaculi et stipis
 cogendae causa circumquaque discurrebant,
 մինչ ուրիշները λωτός = “սրինդ” բառէն ստու-
 գաբանելով՝ կը հասկընան “սրնդածու” (Mont-
 faucon): Հայերէն բառը հետեւաբար անհայտ
 է լուծել յոյն նախաբնագրին հետ համեմատելով.
 Պաւլոսի Մեկնութեան հայ թարգմանիչը սակայն
 ստուգաբանութիւնն տակաւին անձանօթ “ղորո-
 տոս” բառ մը գիտէ գործածել. “քանզի թէ եւ արթնոյնք
 լինիցինք հեթանոսացն ճառից, չլինիցինք վարդա-
 պետութեանն կարաւա, այլ մեզէն իսկ ի վերայ
 հասանելք թէ զհարդ են լոյծք, լորոտ եւ մեղիք
 եւ շունին ինչ հաստատուն”, Ա, էջ 926 = πῶς
 εἰσιν ἐκεῖνοι μαλαχοὶ καὶ χαῦνοι “մի վատ եւ
 լորոտ յառաքինութեանն կայցէ”, Բ, էջ 434 =
 μηδεις ὀργῶς ἔστω πρὸς ἀρετήν, զոր ՀԲ կը մեկնէ
 “ծոյլ, հեղգ պղերդ, ծանրադանդաղ, անգործ”
 (Ա, էջ 893), իսկ “ղորոտ”ի մասին լուս կը մնայ
 արդեօք “ղորոտ” ալ “լորոտ” կարգալու է իբրեւ
 “թափառաշըջիկ, մուրացող, անգործ, աստան-
 դական”:

Մայրեկնաս:

179. “ԶԻ՞նոնիսիոս, ասեն թէ այգեաց շա-
 հապետ է եւ զԱթենան՝ թէ ձիթենեաց եւ շար-
 բեկնան՝ ամենայն ծառոց շահապետս կոչեն”
 Ոսկեբ., Մեկն. Ես., էջ 274, այս հատուածը
 այսպէս կը թարգմանուի լատիներէնի՝ Bacchum
 vitis monstratorem, oleaeque Minervam in-
 ventricem, et alia numina arborum cultores
 appellant, էջ 275, նման թարգմանութիւն մը
 չեմ կարծեր թէ գրական ո եւ է արժէք մը ունե-
 նայ. ՀԲ կը թուի թէ կը վարանի “Մայրեկնաս”ին
 առջեւ ու կը գրէ “շահապետ” բառին տակ (Բ,
 էջ 458) “Մայրեկնաս, ըստ յն. Մորիոս Արազ-
 մազդ՝ էր շահապետ նուիրական ձիթենեաց”, չեմ
 հասկնար ինչ կապ կրայ ունենալ “Մայրեկնաս”ը.
 “նուիրական ձիթենիներու” հետ, քանի որ
 Ոսկեբերան “ձիթենեաց շահապետ” կը ճանչնայ
 “զԱթենան”. ես կը կարծեմ թէ խնդրական բառս
 թարգմանութիւնն է յոյն Δρυάδες կամ Ἀμαδρυά-
 δες անուններու (տես Pape, Wörterbuch der
 griechischen Eigennamen III, էջ 68 եւ 324),
 զորոնք հայ թարգմանիչը շըջած հայացուցած է
 “Մայրեկնաս” ամենայն ծառոց շահապետս կո-
 չեն”, որ յետոյ եղծուած եղած է “Մայրեկնաս”

(Շարժանալի)

Հ. Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

